

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍՄԵԱՅ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 3

15 Մայիս 1894



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ

ՃԻՎԵԼԷԿԵԱՆ

Պապը Այի ճատակահ թիւ 20

1894

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. ՀԵՐՔՈՒՅԱՆՈՒՄ ԵՒ ԲՈՄԲԵՒ ՔՈՎՈՔՔ. — Ե. Պ.
Մ. Ա. Տեղաբան:
2. ԴԵՊՔ ԱՀԱԽՈՐ
3. ՄԱՆՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ. — Յ. Լ. — Արքա. Յ. Ալեք.
4. ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑ. — Ս. Վ. Վ. Ե.
5. ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔՅՈՒ. — ՅՈՎՃ. Վ. Աբեման:

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

Հինգերորդ Տարի

Թիւ 3

15 Մայիս 1894

ՀԵՐՔՈՒԼԱՆՈՒՄ

ԵՒ

ԲՈՄԲԵԻ ՔԱՂԱՔԻ

Հռովմէական Քաղաքակրթութեան Տեսարան մի

Ա

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՎԵՍՈՒՎԻԾ ԼԵՐԱՆ .

Կափառատմական գյուղթիւն ՎՀԱՍՈՒՎԻՈՒ՞— Քրիստոնէական թուականին առաջին գարուն մէջ նորա ունեցած ձեն և տեսիլն. — Սյժմէան ձեն. — 63 թուականին պատահած երկրաշարժն. — 79 թուականին պատահած հրալղիխ նկարագրութիւնն, զօր կ'ընէ Պիենիս Կրտսեր. — Հերքույանումի և Բոմբէիի աղետից նկատմանը հնոց լուութիւնն. — Հրաբղնային միջոց հեռաւոր վլցիք փոխադրիլն. — Միջին գարու մէջ պատահած հրաբղնային ժայթքմունք. — ՎՀԱՍՈՒՎԻԾ և Խթան լերանց յարաբերութիւնք, — արդի ժայթքմունք:

ՎՀԱՍՈՒՎԻԾ լերան պատմութիւնն այդ հրաբղնին մեծ զոհերուն, այսինքն Հերքուլանում եւ Բոմբէի քաղաքաց պատմութիւնէ անբաժան է, Եթէ հրաբղնային երեւութից վրայ ճիշդ գաղափար մը չունենայինք, զժուար պիտի ըլլար հասկնալ այդ

նարսափելի աղետը, իւր ամենայն մանրամասն պարագայիւք,
որ երկու ծաղկեալ քաղաքներ մոխրոյ սաւանի մը ներքեւ թա-
ղեց: Ուստի Նարօլի քաղաքին ամեն կողմը աեսնելէ յետոյ, եւ
նախ քան զայցելութիւն իմ ի Բոսբէի, սարսափելի լերան վրայ
ուստունք ընելու սկսայ: Եւ արդէն իմ բնակարանիս տեսարանն
եւս զիս յայդ կը մղէր: Իմ սենեկիս պատուհանէն կը տեսնէի
զվէսուվիօ, եւ այս տեսարանն, թէպէտեւ յաճախ աննշան, ինծի
համար դիւթական ձգիչ զօրութիւն մը ունէր: Յերեկոնիւրն եր-
կար ժամեր տառը գաղաթը կը զիտէի, անդ կենդանութեան
մնացորդ մը գտնելու եւ նշմարելու յուսով: այլ այդ վառարանն
յուսահատեցուցիչ անգործունէութեան մը մէջ ծածկեալ կը մը-
նար: Երբեմն երբեմն՝ իմ զինքն ուսումնասիրելու համար ու-
նեցած եռանդնս վարձատրելու համար կը զիջանէր ծխոյ սպի-
տակագոյն եւ նուրբ սիւնակներ արձակել, որոց բաղադրիլ, ձե-
ւանալ եւ բարձրանալը հիացմամբ կը զիտէի: Լերան նորագոյն
հրափրփրով ծածկուած կողից վրայ բացուած ծերպէ մը, կամ
թէ նոյն իսկ հրաբուխին բերնէն, հազիւ նշմարելի թեթեւ ծուխ
մը կը սկսէր ենել. այդ ծխոյ սիւնն եւս քսն զեւս տեսմանիի
կ'ըլլար, եւ մինչեւ կէտ մը բարձրանալով անդ անշարժ կը մը-
նար, օդոյ վրայ իբրեւ ամազ մը տարածուելով: Այդ ամազն, որ
իւր ներքին բաղադրութնամբն այլ հասարակ ամսերէ ամենեւին
չէր տարբերէր, ճիշդ անոնց պէս կը վարէր. արեւուն զարկած
կողմն ջերմագին եւ փայլուն գոյներով կը ներկուէր, իսկ հա-
կառակ կողմն գորշ եւ մթին գոյներով: Եւ ահա հողմ մը ել-
նելով զայն իւր ճննդեան վայրէն կը մղէր, եւ նորա կտորները
օդոյ մէջ կը ցրուէր: Յերեկոյին այդ տեսարանն վոքը ինչ ժա-
մանակ անցողական շքելութիւն մը կը զգենոյր: Հրաբուխին
բերաններն բացուելով կաղային նիւթեր կ'արտաքսէին, եւ վա-
ռաբանին հրաբուխին կրակին նշոյն ամպերուն վրայ ցոլանա-
լով զանոնք վառեալ գոյներով կը ներկէր, ինչպէս կը պատահի
հրգեհի ժամանակ երբ նրկինքն ամսամած է: Այդ տեսարանն,
կարծես թէ, երկարատեւ փայլակ մի էր. ապա ծերպելոն կը
փակուէին, տեսիլն կը չիջանէր, եւ օդեղէն հայելին, որ իմ խը-
տղեալ աչացս բորբոքեալ հնոցներու տեսարան մը ներկայացու-
ցած էր, զիշերուան մթին մէջ կը թաղուէր:

Աէսուվիօ լերան հանդարատութեան եւ, այսովէս ըսեմ, ան-
կեղծութեան այս արդի վիճակն կը յիշեցունէր ինձ այն սոս-
կալի բորբոքումները, որոց այդ լեռն յաճախ տեսարանն եղած

է, եւ առաւել քան զամենայն այդ առաջին ժայթքումը, որ Քրիստոնէական թուտկանին 79դ տարին պատահեցաւ, եւ որոյ քանի մը միջադէպերը Կրտսերն Պլինիոս այնպիսի վիպասանական կերպով մը կը պատմէ: Առաջն ժայթքում ըսկով չեմ ուղեր հասկցնել իբրեւ թէ, նախապատմական ժամանակաց մէջ եւ նոյն օրինակ ժայթքունք պատահած չ'ըլլան. եւ կամ պնդել թէ առաւել հին ժամանակաց մէջ վէսուվիօ երրեք բողբոքած չ'ըլլայ: Բնդ հակառակն ամեն գիտնոց համար, որք այս խնդրով զրադած են, անմրկրացնելի է թէ, այդ լեռն կարի հին ժամանակներէ ի վեր գործն եղած եւ ստորերկրեայ կրակներու ելք մատուցած է:

Նոյն իւր Օսկեան կամ Պեղասպեան Վէսպիուս (Vesuvius) անունն, որ չիջեալ վառարան կը նշանակէ, եւ որ ինքն միայնակ վաստ մի է, եւ այս վաստն յայտնութեան ճշմարիտ նկարագիր մը կը զգենու, եթէ զիտողութեան առնուի հրարդիսի վառարանին ձեւն, զոր նորա գագաթն ունէր Աւգոստոսի դարուն մէջ, եւ առաւել քան զամենայն հրաբղային նիւթոց այդ ահազին կոյտերն, որք նաբօլէն սկսեալ մինչեւ ի Սալէրնօ երկիրը կը ծածկեն:

Հնա՞ր է մեղ արդեօք երկրախօսական հետեւութեանց միջոցաւ թափանցել անդր քան զապատմութիւն, եւ ամեն աւանդութեան, ամեն բանաստեղծութեան անծանօթ մնացած իրերը պատմել: Այո, անտարակոյս, եւ այս դժուարին գործոյն ձեռնարկելու համար մեզ տարերք պակաս չեն: Եթէ գետնոյ մակերեւութին ներքեւ գտնուող խաւն պեղուի, որ ամբողջովին հրաբղխային նիւթերէ բաղկացեալ է, յերեւան կու գայ թուֆօ (Tufo) կոչուած հողաքար մը, որոյ ծովային ծագումն անտարակուսելի է. եւ արդարեւ այս ապառաժին մրրային խաւերուն մէջ Սէրբուլա (Serpula) կոչուած քարացեալ եւ արդի տեսակայց պատկանող օճաձեւ կենդանիք եւ միջերկրական ծովուն մէջ տակաւին ապրող տեսակներէն այլ խեցիներ կը գտնուին: Արդ, այս քարին հրեղէն ծագումն նուազ անտարակուսելի չէ. քանի նորա զանգուածն չեչաքարի բեկորներէ, հրաբղխային մոխիրներէ, հրափրփիրի ապակիխացեալ նուերի կտորներէ, Լարիլի (Lapilli) կոչուած փոքրիկ քարերէ, եւ բուձձօլանա (Puzzolana) կոչուած կակուղ քարեն անկանոն կտորներէ կը բաղկանայ: Այս ամեն նիւթերն ՚ի սկզբան անդ ուրոյն եւ անջատք ի միմեանց, ապա կոսկճական եւ հողային շաղախով մը ըմբռնեալ եւ զօղեալ

են, եւ չեչաքարային հողաքարի թանձր խաւ մը ձեւացուցած են, փակելով ի ներքս քանի մը ծովային կենդանիներ:

Նարօլիի եւ Հռովմայ շրջակայից հողաքարերն, իրենց ներքին բաղադրութեամբ եւ ծագման ձևով, Գաղղիոյ թիւֆօ կոչուած քարէն մեծապէս կը տարբերին: Ի Գաղղիա այս քարերն ամենքն ալ ջրային եւ ըստ մեծի մասին ծովային կենդանեաց բրածոյից բեկորներէ բազկացեալ են: Սորին հակառակն ի Նարօլի հողաքարերն ամբողջովին կոպճական են, եւ հրարդիսալին նիւթերէ, այսինքն չեչաքարէ, մոխիրէ, լարիլի կոչուած փոքրիկ քարերէ, եւ հրափրիրի բեկորներէ, յաւելման միջոցաւ, ձեւացեալ եւ սերտիւ զօգեալ են: Յորմէ կարծր, խիտ, տոկուն, շնուռածոց համար ընտիր եւ կարի հաճելի սպիտակագոյն քար մը կը գոյանայ:

Կրնամք ուրեմն աներկեւող հաստատել թէ, երկրախօսական դարուց ժամանակամիջոցին այս նահանգն ամբողջապէս ջրոց ներքեւ սուզեալ կը մնայր: Փոքր ինչ հեռուն մէկ կողմանէ Արենինինեան լերանց կրային կատարքն կը բարձրանային, եւ միւս կողմանէ Սօրբէնթօի յայնժամ կղզիական երկրին անձուկ նեղոցով մը բաժանեալ բլուրներն. բայց օր մը մինչեւ ցայնժամ խաղաղ եւ անդորր մնացած ալիքներն ուժգին եռացին, ծովուն յատակն, ներքին ոյժերէ մղուելով, սակաւ սակաւ բարձրացաւ, եւ նոր ափունք յերեւան ելան: Ապա, հրաբղխային ոյժերն գործել շարունակելով, նորոգ դուրս եկած երկիրն պատառեցաւ, եւ մեծ եւ երկայն ծերպ մը դոյացաւ, եւ ահա երեւեցաւ Վէսուվիօ իբրեւ անհեղեղ կոնաձեւ այտուց, որոյ զագաթն անզիմազրելի ժայթքմամբ մը ի բարձունս մղուեցաւ: Լերան շուրջը արտաքրուստ պտըստեցէք, մանաւանդ հիւսիսային կողմն, եւ առաւել եւս Մեծ Փոս (Fosso Grande) յորջորջեալ հեղեղատը, եւ զիւրաւ պիտի տեսնէք սպիտակագոյն հողաքարի մը մրրային խաւերը, որոց մէջ ծովային բրածոյք ներփակեալ են: Այսպէս կաղմուելով եւ ձեւանալով հրաբուղիս, սկսաւ երկար ժամանակ հուր եւ հրափրիուր ժայթքել: Իւր ժայթքմանց միովն, որ ամենասարսափելին եղած է, իւր արտաքսած նիւթերովն այն ընդարձակ եւ երկայն ծովածոցը լիցուց, որ հին Մարչինափ (արդի Վիէթրի) նեղուցով Սալէրնօի ծովուն կը միանայր, եւ այսպէս կը գոյացունէր Նօլաի, Նօչէրաի եւ Սարնօի անծայր դաշտավայրը:

Այս արկածից եւ աղետից յիշատակն ժամանակաց մթու-

թեան մէջ կրտսուած էր, եւ յորմէ ուրիշ բան չէր մնացած,
եթէ ոչ անորոշ աւանդութիւն մը, զոր կը յիշատակէ առաջին
անգամ Վիթրուվիուս։ Մի միայն բնագէտք կրնային ի Վէսու-
վիօ հրաբուղիս մը նշմարել Ստրաբոն այդ լեռը մեզ կը ներ-
կայացնէ իբրիւ ամենաբերրի ի դարաւանդսն, իւր գագաթն զըլ-
խատեալ, եւ ըստ մեծի մասին միացեալ, բովանդակ անբեր, հը-
րակէզ տեսլեամբ, որոյ վրայ կը տեսնուէին խորք եւ խոռչք,
որք լի էին ծերպերով եւ կրացեալ քարերով. այս ամենայն
յայտնի նշանակներ էին թէ, այդ վայրերն երբեմն վառող հը-
րաբուղիներ եղած, այլ ամեն վառելի նիւթոց սպառելէն յետոյ
մարած էին։ Այդ գիտուն աշխարհազիրն մօտակայ դաշտաց զար-
մանալի արդասաւորութիւնը այս պատճառով կը մեկնէր, զորս
ինքն Քաթանիաի շրջակայ դաշտաց կը հաւասարէր, ուր գե-
տինն կթնաի հրաբղսային մոխրոց հետ խառնուած ըլլալով
յուռթի այգեստաններ եղած էին. քանզի, ըստ իւր կարծեաց,
կրացեալ հողն այս կերպով իւր մէջն ունէր պարարտ նիւթեր
եւ աղ, որք զայն առաւել եւս կ'արգասաւորէին։

Հստ նկարազրութեան Ստրաբոնի, Վէսուվիօ, իւր ժամա-
նակն, այժմենան ձեւը չունէր։ Լերան գագաթն կարի տափակ
եւ ճնշեալ ձեւ մի ունէր, փոքրիկ լճերով, անտառներով, մա-
ցառներով եւ գահավէժ ապառաժներով տեսակ մը դարաւանդ
էր։ Մեր արդի ճշդիւ Վէսուվիօ յորջորջած լերան հետքն իսկ
չկար, որոյ ծագումն ստուգիւ 79 թուականէն յառաջ չէ. քան-
զի յայտ է թէ, եթէ այդպիսի նշանաւոր կոնաձեւն յայնժամ
գտնուած ըլլար, անտարակոյս յիշեալ լատին մատենազիրն զայդ
պիտի յիշատակէր։ Այդ առաջին մեծ խառնարանին կամ վառա-
րանին, որ հաւանականաբար ամբողջ եւ կատարեալ շրջանակ
մը կը կազմէր, մի մեծագոյն մասն տակաւին կայ եւ մնայ եւ
կը նշմարուի ի կիսաշրջան կատարս, որք կը բարձրանան ի հիւ-
սիսային կողմն, եւ զոր այժմ Սօմմա (Somma) կը կոչեն։ Ուս-
տի արդի Վէսուվիօն կարի բազմազան ձեւ մի ունի։ Ա. Սօմմա
(Somma), այսինքն Վէսուվիօի նախկին կոնաձեւին մնացորդն,
ճիշդ այնպէս, որպէս էր Ստրաբոնի ժամանակ. Բ. Բատիմէն-
թինա (Padimentina) պատշպամաձեւ կամ դարաւափաճեւ բը-
լուրն, որ ի հարաւոյ Վէսուվիօի արդի կոնաձեւին խարիսխը
կը շրջապատէ, եւ որ նախկին շրջանակին անկատար մի մնա-
ցորդն է. Գ. Աթրիօ տէլ Պալացո (Atrio del Cavallo) Պաւիթ
Զիոյ, զոր այսպէս կը կոչեն, քանզի անոր ի կոնաձեւն ելնող

զրօսաշրջիկ ճամսապարհորդք, անդ իրենց ձիւրը կը թողուն, որ հինգ հարիւր մէզը լայնութեամբ խորին հովիտ մի է, եւ որ Սօմմախն եւ արդեամ կոնածեւին մէջ տեղն գտնուող նախկին վառարանին կը պատկանի. Դ. 79 թուականին ժայթքումէն ձեւայած եւ դոյացած արդի մեծ կոնածեւն է, եւ Ե. նորա մեծ վառարանն. Զ. Երկու փոքրիկ կոնածեւք, որք յետին ժամանակ ները պատահած ժայթքմանց արգասիքն են ի յատակն վառարանին, որոց իւրաքանչիւրն վառարանածեւ բերան մը ունի: Այսպէս է այժմ հրաբուխու տեսին. տեսիլ արգարեւ ահագին եւ լի տխուր սպառնալեօք. բայց Քրիստոնէական թուականին առաջին զարուն, այդ լեռն այզօրինակ տխուր տնսիլ մը չունէր, որպէս ի վեր անգր ըստ: Նախ քան եւ մերձ ի մեծ յեղաշրջումըն, որ զայն վեր ի վայր պիտի ընէր, երջանիկն կամսպանիա, որպէս հինք կը կոչէին, խաղաղ, ժամանակի տխուր տնսիլ մը չունէր շուայլութեան, գեղխութեան եւ զրօսանաց տուած էր: Կամսպանիա անզուգական կլիմա մի ունէր, ուր երկնից մեղմաշունչ զեփիւրն իւր քաղցր եւ բարերար աղդեցութիւնը կը զգացունէր. զօրաւոր եւ ծովսկինութիւն մը անհամեմատ արգասաւորութեան մը գանձերը աննախանձ կը շոայլէր, եւ իւր ծովափունք, որք մուսայից Եղիսահեան զաշտերն էին, մեծամեծ արանց եւս սիրելի մեկուսարանն եղած էին: Նոյն իսկ աշխարհակալք այդ զիւթիչ եւ հմայիչ նահանգը նախամեծար կ'ընարեին եւ կը սիրէին, եւ այդ կլիմային քաղցրութիւնէն եւ փափկութենէն զրաւեալ, զայն զարդարած եւ գեղեցկացուցած էին: Սպառնալիք մը միայն լերան բարձունքն եկած էր՝ երբ Սբարթաքուս իւր տասն հաղար սուսերամարտերէ կազմեալ գունդը Վէսուվիօի նախկին վառարանին վրայ բանակեցուցած էր. այլ այդ հրաբուխային սպառնալիք մը չէր, եւ յալլուստ այդ սոսկալի աւազակներն, շրջակայ բնակչաց համար, անհամեմատ առաւել սոսկման պատճառ էին, քան թէ վառարանին շիջեալ հուն: Այդ երջանիկ ծովափանց վրայ ցնծութիւն եւ զրօսանք միայն կը տիրէին:

Առաջին սպզն սարսափելի աղետին, որ կը պատրաստուէր քանդել եւ աւերել Հէրքուլանում, Բոմբէի, Սթափիա, Ռէմինա, Օբլօնթի, Թէքլանո եւ այլ նուաղ նշանաւոր քաղաքներ, աւաններ եւ գիւղերը, որոյ անուանիք մինչեւ ցմեղ հասած չեն, տասն եւ վեց տարի յառաջ տրուեցաւ կամսպանիոյ նահանդին: Ահազին երկրաշարժ մը 63 թուականին հիմն ի վեր տապալեց վե-

ըովիշեալ այդ ամեն քաղաքները, եւ տարածեցաւ մինչեւ ցնա-
բօլի, Սենեկա, որ ճիշդ այն ժամանակ կ'ապրէր, իւր Բնական
Խնդիր+ երկասիրութեան մէջ անոր նկարագրութիւնը թողած
է մեզ: «Կամպանիոյ հոչակաւոր քաղաք Բոմբէի, կ'ըսէ, որոյ
մօտն մի կողմանէ Սօրբէնթօի եւ Սթավիափի, եւ միւս կողմանէ
Հէրքուլանումի ափունքն իրենց {վէտ ի վէտ} խորշերով գեղե-
ցիկ ծովածոց մը կը կազմնն, որպէս նաև իւր շրջակայք ներ-
կայիս աւերեալ են երկրաշարժէ մը, որ այս ձմեռ պատահեցաւ,
այսինքն այնպիսի եղանակի մը մէջ, զոր մեր նախնիք այդօ-
րինակ վտանգներէ զերծ կը համարէին Կամպանիա, մինչեւ մեր
օրերն, երբեք առանց երկիւղի չէր ապրած, թէպէտեւ ճշմարտին.
երբեք վետ մը կրած չէր, այլ միշտ եւ մի միայն երկիւղ ու-
նեցած էր. բայց փետրուարի Նոնին (Հինգերորդ օրն), թէկու-
լուսի եւ Վիրճիլիուսի Հիւպատոսութեան Ժամանակ, գետնոյ
բուռն սասանութիւններէն ըստ մեծի մասին աւերեցաւ: Հեր-
քուլանումի մի մասն կործանեցաւ, եւ մեացածն եւս տակաւին
վտանգէ զերծ չէ, եթէ Նուչէրիափ գալթականութիւնն սպառ-
սպուռ չքանդեցաւ, այսու հանդերձ անխնայ հարուածեցաւ:
Նարօլի առաւել անհատական, քան թէ հասարակային վեաներ
ունեցաւ, եւ այս ահաւոր արկածէն կարի թեթեւ վեաներ կը-
րեցի Լերանց գագաթն կառուցուած շատ մը քաղաքներ ան-
վեաս սասանութիւններ միայն զգացին: Կ'ըսեն թէ, վեց հար-
իւր խաշանց հօտ մը խեզզաման եղած ըլլայ, թէ շատ մը ար-
ձաններ ինկնալով կոտրած ըլլան, եւ թէ կը հանդիպին մար-
դիկներ, որք այս աղետալի արկածէն սարսափելով, ցնորեալ եւ
ուշաթափ կը շրջին դաշտերու մէջ:»

Այս արկածէն յետոյ, Կամպանիոյ թշուառ բնակիչքն սկսան
ամեն կողմ իրենց աւերաբկները վիրականգնել, իրենց բնակա-
րանները նորոգել, եւ վոքր առ վոքր անցեալ ժամանակաց գու-
արթ, երջանիկ եւ անփոյթ կեանքը սկսան վերստին վարել: Այս
ժամանակամիջոցին, հրաբլսային ոյժք եւ զօրութիւնք, որք վե-
րազարթման առաջին նշանակ մը տուած էին, ի ծածուկ, ան-
ձայն եւ առանց արտաքին նշանի մը կը ծփային եւ կ'եռային:
Վերջապէս օր մի յանկարծ ամենաբուռն պայթմամբ ժայթքե-
ցան այս զօրութիւնք: Այս ահաւոր արկածն Տիտոսի կայսերու-
թեան ժամանակ, Քրիստոսի 79. դ, թուականին պատահեցաւ:
Բնութեան զործած այս զարմանալի եւ ահազին կործանման եւ
յեղաշրջութեան մանրամասն պարագայները սարսափիմամբ կը

կարդամք Պլինիոս Կրտսերի կրկին նամակաց մէջ, զորս առ Տառիասոս առաջած էր: Մեծ պատմագիրն իրմէ, իւր մօրեղբօր, այսինքն Պլինիոս Երիցու կամ Բնադիտի, մահուան պարագայից նկատմամբ տեղեկութիւններ իննդրած էր, զանոնք իւր ժամանակագրութեանց մէջ յետնոց աւանդելու համար: Պլինիոս Կրտսեր անոր այսպէս կը պատասխանէ:

«Իմ մօրեղբօրս մահուան վերաբերեալ ամեն մանրամասն պարագայները կ'ուղես զիտնալ, զանոնք յետնոց աւանդելու համար: Այս մարդասիրութեանդ համար չնորհակալ եմ քեզ. քանզի տպահով եմ թէ, ինքն ատկէ անմահական փառք մը պիտի ստանայ, եթէ զու Լատին մատնագրաց շարքին մէջ անոր տեղ մի չնորհես, թէպէտեւ ինքն կորած ըլլայ այնպիսի արկածով մը, որ մեր աշխարհին գեղեցկագոյն երկիրները աւերեց, եւ իւր մահուան պատճառ եղաւ անմոռանալի արկած մը, որոյ յիշատակն պիտի յաւերժացունէ իւր անունը՝ այն քաղաքաց եւ ժողովրդոց անուան հետ, որք նոյն զժբաղդութեան մամնակից եւ վիճակակից եղան: Թէպէտեւ ինքն շատ մը զրքեր դրած է, որք յաւիտեանս պիտի մնան, այսու հանդերձ կարծեմ թէ քու երկասիրութեանցդ անմահութիւնն ոչ սակաւ պիտի նպաստէ իւր իսկ անմահութեան, զոր ինքն կը յուսայ եւ կը սպասէ: Իմ մասիս, երջանուիկ կը համարիմ զանոնք, որոց աստուածք զրուելու արժանի գործեր ընելու, եւ կարդացուելու արժանի զրքեր զրելու չնորհը եւ տաղանդը տուած են, եւ երջանկագոյն եւս զանոնք կը համարիմ, որք այս կրկին բաղդին հանդիպած են: Իմ մօրեղբայրս, թէ՛ քու եւ թէ՛ իւր երկասիրութեանց չնորհիւն, այս վերջնոց կարգն պիտի դասուի» Այս գովասանսական յառաջարանէն յետոյ, Պլինիոս այդ պատահարը այսպէս պատմել կը սկսի:

(Նարայարելի)

Ներսէս Մ. Վ. Աճեմէսն

Զմմառի Կարողիկէ Հասարակութեանս երբեմն Հայրապետանիստ Մայր Վանքին Խմբագրութեանս ուղղուած է նետենեալն:

Դեպք Ահաւոր

Յ 2 Փետրուարի, ի տօնի գալստեան Տեառն ի Տաճարն, յորժամ մեծաշուք հանդիսիւ մատչէր Զայնաւոր Պատարագ յեղեղեցւոչ Վանաց Փոխման Ս. Կոյս Աստուածածնին ի Զմմառ, եւ այն ինչ երգէին «Թոհութիւն եւ փառաբանութիւն», մթագնեցան յանկարծ երկինք, եւ յական թօթափիկ՝ ահազին իմն ճայթմամբ բարկաճայթ ամպոց էջ կայծակ, զգմբէթ եկեղեցւոյն առեալ իւր նպատակ, որ թէ անկանէր՝ մեծ մասն հասարակութեան ընդ հարիւրաւոր ժողովրդականաց թաղէր ընդ վկատակօք Մերձաւորութիւն ամպոց խտացելոց ասիկար կացուցին գերկոսին շանթակալսն յամփոփիկ զհարուածն ահեղ եւ զուսպ ունել զայն. մին ճմեցաւ ի զլուխն՝ իրեւ հարուած քարի ընկալեալ, եւ միւսն կորաքամակ եղեւ, ուստի եւ բոլոր սաստկութիւն ուղղեցաւ ի գմբէթն կոյս. Մահագոյժ էր հարուածն, եւ կորուսն անհրաժեշտ: Այլ աստանօր երեւեցաւ յայտնի խընամք Ս. Աստուածածնին պաշտպանի Վանացս զի իբր ի ըզդորագոյն զօրութենէ յետս ընդ կրունկն մղեալ շանթն ի բիւր մասունս փեռեկեցաւ: Մասն մի մեծ՝ զինչ զնդակ թնդանօթոյ անկեալ ի խելս ջրհորոյն եմուտ յագուգայն ջրոյ, որ ընդ սեղանատամբ եւ անցեալ զնաց հետախաղաղ, բեկոր մի միջամուխ եղեւ մինչեւ ի սրահ զարոցին ընդ թանձր կամարան, ոչ ինչ վես զործեալ երկու կոտրակը ընդ երկու շանթարդելսն անցեալ զնացին, մին խորտակեալ զամինայն ասպակիս, որք հանգիպեցան ի ճանապարհի եւ զկարաս ձիթապտղոյ. խել միւսն իջեալ ընդ ընկուղենեաւ, եւ շարժեալ զքարինս աստիճանաց որ արտաքոյ Վանաց, անհետ եղեւ: Բեկոր մի ընդ հիւսիսային որմն էջ յեկեղեցին, եւ բրեալ զծեսին ի զուրս ոստեաւ առ խոստովանարանին զոր ի բաց մղեաց, եւ որ առ նովաւ նստեալն էր զերիտասարդն Միլհէմ Վէօհպի յերկիր տապալեաց, ի ծուէնս պատառեալ զկօշիկ ոտից նորա, լուծաւ արծաթի շղթայն կե-

նայ փայտին, որ ի պարանոցին. այլ տուփ Ս. Նշանին նոյնպէս
արծաթի, ոչ վնասնեցաւ խւիք, երկու արծաթ հեծիռի+, որ ի
գոտիսն՝ մածան ընդ միմևանո. Ժողովրդականք զմիմեամբք թա-
ւալզլոր խաղացին, և աշակերտք յեկուս խումբս բաժանեալ
կացին ի գուճս յերկուս անկիւնս զատուն, և առ հասարակ
կարգային առ Տէր եւ առ Ս. Կոյսն ահաբեկ. Հարկ եղեւ մե-
ծաւորին քաջալեր բանիւք հանգարաւել զնոսա: Պատարագն յա-
ռաջնալ աւարտեցաւ անձախ, եւ առ հասարակ մեկնեալ յեկեղեց-
ւոյն, փոյթ մեծ եղեւ ի գարման ամենեցուն, զի մի յերկիւղէ
վնաս ինչ կրեսցեն, քանզի ոմանք ի ժողովրդենէն նուազեալ էին:
Երբեւ օտարք մեկնեցան եւ վանականք հանգարտեցան, ժողով-
եայ զնոսա մեծաւորն յեկեղեցին առնել աղօթս չնորհակալու-
թեան, յայց ելին Ա.մինասուրի խորհրդոյ Հաղորդութեան եւ
հրաշագործ պատկերի Ս. Աստուածածնին, և երգեցին ջերմե-
ռուսուն սրտիւ զՄուրը Աստուածն, զՄայր Սուրբն եւ զԼիթա-
նիայն Ա.Աստուածածնին: Երեք աւուրք պարապոյ տուան աշակեր-
տաց, որ օգտեաց յոյժ մանաւանդ կրտսերաց, մոռանալ զանցմն:

Փանք բարերարին, եւ ոչ մի ոք կրեաց ինչ եւ վանականքն
մնացին անփորձ պահպանեալք ի խնամոց Տեառն. որպէս եւ
ժողովրդականք: Նիւթական վեասոք են իրու քան ապակիք, որք
նորովեցան անգէն, կարաս մի, և սլաքք շանթակալաց, զորս
պարտ է ուղղել եւ օծանել յակի: Եւ բաց յայսմանէ չկայ այլ
ինչ ամենեւին:

ՄԱՆԻ

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

Հոռովայշաբաններուն սովորական տարիքը:

Տարւոյն մէջ երեք չորս անգամ լրազրական աշխարհը զաթողիկէից ահ ու սարսափէ կ'ազդէ. Քահանայապետը մահամերձ է, ահաւ օրուան մեծ լուրջ ժամանակէ մ'ի վեր Եւրոպիոյ բայց զիսաւորաբար ետևական լրազիրք Լեւոն ԺԴ. Ժ ծանր հիւանդ ըլլալը կը ծանուցանեն Սյո լուր որ եւ է սառւզութիւն մը չունի, որովհետեւ Լեւոն ԺԴ. ղերազանցօքէն կուրծք կուտայ իւր ուսոց վրայ ծանրացող բեռան. ներկայապէս քաջառողջ է եւ մարդկօրէն խօսելով գեռ երկար տարիներ զեկեղեցին պիտի կառավարէ:

Սառողիւ զարմանալի բան մ'որ կայ այն է թէ Սրբազան Քահանայապետը խիստ սակաւ ծերացած է տասնվեց տարիէ ի վեր. եթէ իւր հասակը գոյզն ինչ կքած է, իւր զիմապծելն ու աշաց կինդանութիւնը, անփոփոխ մնացած են:

Սյո հանգամանաց մէջ, ոչ սք ուրեմն կրնայ տարակուսիլ թէ ջրաբոյժ Քնոյթ Քահանայացին մարգարէութիւնը չի կատարուի Ունկնդրութեան մը պահուն գերմանայի մնծահամբաւ Քահանայն խոնարհաբար յայտաբարեց Ս. Քահանայապետին թէ հարիւր տարեկան պիտի վախճանի. Սյո մարգարէութիւնը առաջնն չէ, զեռ այս օրերս Լեւոն ԺԴ. Պաղպիացի Եպիսկոպոսի մը կը պատմէր ծերուկ Միանձի մը յարեւնման մարգարէութիւնը. Սրդի Հոռմայ Քահակալը Քահանայապետաց շարքին 236րդն է եւ 16 տարի է որ կը կառավարէ Եկեղեցին:

Պիոս Թ. երեսուն տարի գահակալած է, ուրեմն ճիշդ Լեւոն ԺԴ. Իր Նախորդին կէս մասը լրացուցած է:

Ցայսօր միայն տասն Քահանայապետներ կան որ 16 եւ ուեկի տարիներ Պետրոսի Գահին վրայ բազմած ըլլան:

Ո. Զեփինա. ինոս, առանեօթն տարի քահանայապետութիւնը ըստ. Դամակառ տասնութ, Լեւոն Սիօն քսան մէկ. Աղեքսանդր Գ. քսաներկու, Խննովկենտիոս Գ, տասնութ. Կղե-

մես ԺԱ. քասն ու մէկ, Պիոս Զ. քասն ու չորս. Պիոս Է. քը-
սան ու երեք եւ Պիոս Թ. երեսուն երկու:

Գահակալելու Միջին ժամանակամիջոցն հինգ կամ վեց տա-
րի է. տասնութերորդ եւ տասնիններորդ դարերու մէջ եւեթ
Քահանայապեանները սկսան երկար տարիներ զԵկեղեցին կառա-
վարել:

Լեռոն ԺԳ.ի գահակալութիւնն ճիշդ եռապատիկն է սո-
վորական գահակալութիւններուն ժամանակամիջոցին:

* * *

Կարմիր Հաւկիր

Հին Քրիստոնեայք սովորութիւն ունէին Զատկին ի-
րարու կարմրաներկ հաւկիթներ ընծայ դրկել 'ի նշան Քրիս-
տոսի Հրաշափառ յարութեան առթիւ իրենց զգացած ուրախու-
թեան: Ահա այս սովորութեան սկզբնաւորութեան աւանդական
պատմութիւնը: Alius Lampridies Պատմապիրը (Դ. Դար յետ
Քրիստոսի ծննդ.) կը զրէ թէ Աւրելիոս Սեւերոսի մայրը ծնն-
դաբերութեան օրն իսկ պարզեւ կ'ընդունէր կարմրաներկ հաւ-
կիթ մը: Հեթանոս Տիկինը այս պարգևելին մնկնութիւնը ինդ-
րեց քրիմապետէ մը: «Օրին մէկը որդիդ իշխան պիտի ըլլայ»
պատասխանեց հեթանոս կրօնին ներկայացուցիչը: — Այս պա-
տասխանը դադանի պահեց Տիկինը, որպէս զի իւր նորածին ճշդ-
ծիմ մանուկը անդութ եղանակաւ մահուան չի դատապարտուի
ժամանակակից իշխանէն: 224 Ռուականին Աւրելիոս Սեւերոս
կայսր հրատարակուեցաւ, որով Քրիմապետին մարդարէութիւնը
իրականացաւ: Եւ որովհետեւ կայսեր բնաւորութիւնը հեզ էր
եւ իւր անձը սիրելի Հռովմայեցւոց, Հեթանոսք ընդզրկեցին
այս սովորութիւնն եւ Կարմիր հաւկիթ կը զրկէին այն անձանց,
որոնց բարի յաջողութիւն մաղթել ուզէին: — Քրիստոնեայք ալ
այս սովորութեան հաւատարիմ մնացին եւ անոր կրօնական եր-
եւոյթ մը տուին, եւ սկսան իրը յուշարար յիշատակ մ'իրարու
յուղարկել Յարութեան Տօնին օրը:

* * *

Եկեղեցական առաջին զանգակը


Կամպանիոյ Nole քաղքին Մայր Եկեղեցին այս օրերս
կը տօնէ իր զանգակին քսան ու հինգ տարուան յորելեանը:

Ա. Քօլէն որ 353ին ծնած է Պորտոյ քաղքին մէջ եւ Nole քաղքին Եպիսկոպոսն էր, առաջին անգամ ըլլապով սկսաւ զանգահարութեամբ Հաւատացեալները եկեղեցական պաշտամանց հըրաւիրել:

Այս սովորութիւնը տակաւ սկսաւ ընդհանուր ըլլալ, այնպէս որ Ալուէն, Մեծին Կարոլոսի Դաստիարակն, իբր չատ հին սովորութիւն կը նկատէ Եկեղեցեաց մէջ զանգակ դործածելը:

Կամպանիոյ Nole քաղաքն կրնանք ուրեմն զանգակներու հայրենիքն նկատել, այս պատճառաւ է որ Խտալերէն եւ Լատիներէն լեզուներու մէջ զանգակին Campanoe կամ Noloe ըստած են:

Յակով Ալուէն Յ. Ալուէն



ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏԱՄԱՏՈՅՑ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ — ԿՐՈՆԱԿԱՆ

Շաբայարիսքին (*)

ՈՍԿ. — Տէր Աստուած ամենակալ միայն տուրբ որ ընկալար զպատարագս գոհութեան աղաչողացս զքեղ՝ ի բոլոր սըրտէն, ընկալ եւ զմեր մեղաւորացս զինդրուածս եւ մատո ՚ի քո սուրբ մատուցարանդ, եւ բաւականացո զմեղ մատուցանել քեղ զընծայս զայս եւ զզենումն հոգեւորական վասն մեղաց մերոց եւ ժողովրդեանս անգիտութեան եւ գտանել առաջի քո չնորհս հոճոյացեալ քեղ պատարագս մեր, եւ բարերար Հոգիդ քո շընորհաց բնակեսցէ ՚ի մեղ եւ յառաջաղբեալ յընծայս յայս եւ յամենայն ժողովուրդս քո այս:

(*) Տէս Պատրիք Ե. պարէ նէւ 2:

«Սարկասագն. — Ընկալ կեցո և ողորմեա եւ պահեա լղ-
մեզ քոյին չնորհիւդ:

Զօրս ողջոյն սրբութեամբ՝ խաղաղութեամբ եւ առանց մե-
զաց անցուցամնել ՚ի Տեառնէ խնդրեացուք: Զհրեշտակ խաղա-
ղութեան՝ զառաջնորդ հաւատարիմ՝ պահապան անձանց մերոց
եւ մարմնոց ՚ի Տեառնէ խնդ:

Զքաւութիւն եւ զթողութիւն մեղաց եւ յանցանաց մերոց
՚ի Տեառնէ խնդ:

Զքարին եւ զօդուտն անձանց մերոց եւ զխաղաղութիւն աշ-
խարհի ՚ի Տեառ:

Զմացուած կենաց մերոց խաղաղութեամբ եւ ապաշխա-
րութեամբ անցուցամնել ՚ի Տեառն: Զքրիստոնէաբար, զանցաւ,
առանց ամօթոյ եւ խաղաղութեամբ եւ բարեբանութեամբ զե-
լըս կենաց մերոց յահնեղ ատեանն Քրիստոփի ՚ի Տեառնէ խնդ:

Զամենասուրբ, զանարատ, եւայն:

«Քահանայն ՚ի ճայն. — Վասն զթութեանց միածնի Որդ-
ւոյ քո ընդ որում օրհնմալ ևս հանդերձ ամենասուրբ եւ բա-
րեբար եւ կենդանաբար Հոգւովզ քով, այժմ, եւայն:

«Քահանայն. — Խաղաղութիւն ամենեցուն.

«Սարկ. — Ողջոյն տացուք միմեանց եւ միաբան տասա-
ցուք. — «Ես ապա». — Զդրունս զգրունս իմաստութեամբ
զգուշացուք:

«Ես ծոյնվորդն ասէ զՀաւատամբն:

«Սարկ. — Բարւոք կացցուք, ահիւ կացցուք, զգուշացուք
խաղաղութեամբ մատուցանել զուրբ քաւութիւնս:

«Քահանայն ՚ի ճայն. — Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի
Քրիստոսի եւ սէր Սատուծոյ Հօր եւ հաղորդութիւն Հոգւոյն
սրբոյ՝ եղիցի ընդ ամենեւուն ընդ մեզ: ՚ի վեր ընծայեցուսցուք
զմիրտս: Եւ Գոհասցուք զՏեառնէ:

«Քահանայն խորհրդաբար. —

Ինչպէս յիշատակեցինք ՚ի վերոյ՝ Պատարադին նախազրուն-
քըն Երախիացից եւ Հաւատացելոց հաւատարապէս մատչելի էր.
ապա Երախայք մեկնեցան եւ սկսաւ Հաւատացելոց Պատարադն:
Սակայն վերջոց մէջ ալ ամենքն միասին չէին կարօղ անխոփր
ներկայ լինել եւ կամ մերձենալ Ս. Խորհրդոյն, կար մաս մը թե-
րահաւատոյց՝ ապաչխարողաց, եւայն, որ թէպէտ մկրտեալ՝ սա-
կայն հաւատացեալ հօտէն զատուած կը համարուէին մասամբ մը,
վասն զի Ս. Խորհրդոց չէին կարօղ մերձենալ, այդպիսիք զրանց փա-

կուելուն դուրս պիտի եղէին եւ պաշտօնեայք զգուշանային դմներուն՝ որպէս զի անարժան մի ներս չգտնուի եւ չմտնէ։ Սյսպէս Բուն Խորհրդական Պատարագն կ'ըսկոի այլ եւս Քահանային չնորհաձիր օրհնութեամբն։ «Ծնորհք Տեառն մերոյ Յիսուսի,» եւայըն։

«Քահանայն խորհրդաբար.

ԲԱՐՄ. — Որ եսդ Տէր՝ Տէր Աստուած, Հայր ամենակալ, երկրպագելի, արժան է ծշմարտապէս եւ իրաւ եւ պատշաճ՝ ՚ի մեծվայելչութիւն սրբութեան քո զքեղ զովել, զքեղ հոչակել, զքեղ օրհնել, քեզ երկիր պագանել, զքէն գոհանաւալ, փառաւորել զքեղ զմիայնդ ստուգապէս զէդ Աստուած, եւ քեզ մատուցանել խոնարհեալ սրտիւ եւ անձամբ բեկելով զբանաւոր պաշտօնս մեր զայս, զի դու ես որ չնորհես մեզ զգիտութիւն քումդ ճշշմարտութեան եւ ո՛ բաւական իցէ պատմել զօրհնութիւնս քո եւ կամ կարասյէ ՚ի միտ առնուլ զօրհնութիւն քո, կամ պատմեսցէ զսքանչելիս քո յամենայն ժամանակի։ Տէր ամենայնի, իշխան երկնի եւ երկրի եւ ամենայն արարածոյ երեւելեաց եւ աներեւութից, որ նստիս յաթոռ փառաց եւ հայիս յանդունդս, անսկիզբան, անտես, անհաս, անպարազրելիդ, անփոխսելիդ Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի մեծին Աստուծոյ եւ փրկչին յուտին մերոյ, որ է պատկեր բարերարութեան քո, կնիք նոյնատիպ որ յինքեան յուցանիք զքեղ զՀայրդ, Բանն կենդանի, Աստուած ճշմարիտ, յաւիտենից իմաստութիւնն, կեանք, սրբութիւն, զօրութիւն եւ լոյս ճշմարիտ, յորմէ եւանէ Հոգիդ սուրբ, Հոգին ճշմարտութեան, չնորհք որդեգրութեան, առհաւատչեայ հանդերձելոյ ժառանգութեանն, երախայրիք յաւիտենից բարութեան, կենդանացուցիչ զօրութիւն, աղբիւր սրբութեան, յորմէ ամենայն արարածք բանաւորք եւ իմանալիք հաստատեալ՝ քեզ սպաս հարկանին եւ քեզ փառաբանութիւնս վերառազեն, զի համագոյք ծառայք քո են, Զի զքեղ օրհնեն Հրեշտակը, Հրեշտակապետը, Աթոռք, Իշխանութիւնք, Պետութիւնք, Տէրութիւնք, Զօրութիւնք, Եօրութիւնք, եւ բազմաչնայ Քերովլէք, շուրջ զքել Սերովլէք, վեց թեւք միոյ եւ վեց թեւք միոյ, երկուքն ծածկեն զդէմս նոյց եւ երկուքն զոտո եւ երկուքն թռուցեալք, աղաղակեն մի առ մի անդադար բերանով, անլոելի փառաբանութեամբ։

ՈՍԿ. — Արժան եւ իրաւ զքեղ հոչակել, զքեղ օրհնել, զքեղ զովել, զքէն գոհանաւալ, երկիր պագանել ընդ ամենայն տե-

զիս տէրութեանդ քո. զի դու ես Աստուած անձառ, անիմա-
նալի, անտես, անհաս, ին ՚ի գոյն մշտնջենաւոր եւ էղ. դու եւ
Միածին քո Որդի եւ Հոգի քո սուրբ: Դու յոչէլց կոչեցեր զմեղ
՚ի լինելութիւն, եւ զանկեալքս ՚ի մեղս ինողրեցեր միւսանգամ
եւ ոչ ընկեցեր յերեսաց արարեալ զամենայն, այլ մինչեւ յեր-
կինո առաջնորդեցեր մեղ եւ զհանգերձեալ զարքայութիւն քո
չորհեցեր: Վասն այսր տմենայնի գոհանամք զքէն եւ զմիածին
Որդւոյ քո եւ զչողւոյդ սրբոյ, եւ վասն որոց զիտեմքն եւ զորս
անզիտանամք՝ յայտ եւ անյայտ բարերարութեանցդ վասն մեր
եղելոց: Գոհանամք եւ վասն սպասաւորութեանս այս զքէն՝ յոր
առաւել քան զկար մեր զօրացուցեալ արժանաւորեցեր, եւ կար-
գեցեր առաջի քո հազարս հրեշտակապետաց եւ բիւրս հրեշտա-
կաց, քերովքէս եւ սերովքէս, վեցթեւեանս, բազմաչեայս, փա-
ռաւորս եւ թեւականս, որք

Քահանայն ՚ի ճայն. — (Բարս, եւ Ոսկ. միասին).

Զյաղթական նուադս երգին, գոչեն, աղաղակեն եւ ասեն:
Դասն. — Սուրբ. Սուրբ. Սուրբ:

«Քահանայն ՚ի ճածորկ.

ԲԻՍ. — Ընդ այսպիսի երանելի Զօրութիւնսդ՝ Մարդա-
սէր Տէր՝ եւ մեք մողաւորքս դոչեմք եւ առեմք. սուրբ ես ճշշ-
մարտապէս եւ ամենասուրբ, եւ անչափ է մեծ վայելչութիւն
սրբութեան քո, արդար ես յամենայն ՚ի գործս քո, զի ՚ի զա-
տաստան արդարութեան եւ ճշմարտութեան ածեր զամենայն ինչ
զմեր. զի արարեր զմարդն առեալ հող յերկրէ ՚ի պատկեր քո
Աստուած. եւ եղեր զնա ՚ի Դրախտին փափկութեան, զանմա-
հական կեանս եւ զվայելս յաւտենից բարեաց՝ պատուիրանաց
քոյ պահպանութեամք՝ ցուցեալ նմա. այլ յանսաստենն նորա
քեզ ճշմարտիդ Աստուծոյ արարչիդ իւրոյ՝ եւ ՚ի մեռանելն ՚ի
ցանկութիւնս մեղաց իւրոյ՝ արտաքսեցեր արդար դատաստանաւդ
Տէր ՚ի զրախտէն յաշնարհս յայս եւ զարձուցեր ՚ի հող ուստի
առաւ, եւ զվերադարձի նորա փրկութիւն տնտեսեցեր Քրիստոսիւ
քով: Զի ոչ զարձուցեր զերեսս քո յորմէ արարեր բարերար,
եւ ոչ մոռայար զգործս ձեռաց քոց, այլ այց արարեր բազումս
սիրով ողորմութեան քո. առաքեցեր մարգարէս, արարեր զո-
րութիւնս ՚ի ձեռն սրբոց քոց ընդ աղքս հաճոյացեալս քեզ հա-
նապաղ. կոչեցեր զմեղ բերանով ծառայից քոց մարգարէից, ա-
ւետարանսեալ մեղ զհանգերձեալ փրկութիւնն. ետուր օրէնս
յօդնականութիւն, կարգեցեր հրեշտակս ՚ի պահպանութիւնն, եւ
՚ի գալ լրման ժամանակաց կոչեցեր զմեղ Որդւովկը քովկ որով

զյալիտեանմն արարեր. որ է ճառագայթ փառաց քոյ եւ նկած բագիր էութեան քո. որ արար զամենայն բանիւ զօրութեան իւրոյ, ոչ յափշտակութիւն համարեալ զլինելն հաւասար քեզ Աստուած եւ Հայր, այլ Աստուածն նախայաւիտեան 'ի վերայ երկրի տեսաւ եւ ընդ մարդկան շրջեցաւ, 'ի սրբոյ կուսէն մարշ մնացաւ, զանձն ունայնացոյց զկերպարանս ծառայի առեալ, կերպարանակից եղեալ խոնարհութեան մարմնոյ մերոյ՝ զի զմնդ պատկերակիցս արասցէ նմանութեան փառաց իւրոյ: Եւ զի 'ի ձեռն մարդոյ մտին մեղք յաշխարհ եւ մեղօքն Մահ՝ հաճեցաւ միածին քո Որդի որ է 'ի ծոյ քո Աստուած եւ Հայր՝ լինել 'ի կոտջէ, 'ի Սրբոյ Աստուածածնէն եւ 'ի միշտ կուսէն Մարիամայ, եւ եղեւ ընդ օրինօք զի զմեզս 'ի մարմնի իւրում զատապարտեսցէ. զի որք մեռան յԱղամ կենդանասցին 'ի նա Քրիստոսիւ քով. եւ բնակելոյն յաշխարհիս յայսմիկ հտուր օրէնս փրկութեան, ազատեցեր զմեզ 'ի մոլորութենէ կոոց եւ մերձեցուցեր 'ի զիտութիւն քո ճշմարիտ Աստուած, Հայր. արարեր զմեզ ժողովուրդ սեպհական նմա, քահանայութիւն արքայական, ազդ սուրբ. մաքրեցեր յրով եւ սրբեցեր Հոգւովդ սրբով, ետուր զնաւ փրկանս մահու: յոր արդելաք վաճառեալք ընդ մեղօք, եւ 'ի ձեռն խաչին դարձոյց 'ի զրախտն Աղին. եւ զի լցուսցէ զամենայն ինչ զիւր՝ եղոյց զցաւս Մահու, եւ յարուցեալ յերրորդ աւուր՝ ճանապարհ հորդեաց ամենայն մարմնոյ 'ի մեռելոց յարութիւն. եւ զի չէր հնար յալթել յապականութենէ առաջնորդին կենաց՝ եղեւ առաջին պտուղ ննջեցելոց, անդրանիկ 'ի մեռելոց. եւ զի յառաջնացէ քան զամենայն ինքն յամնայնի՝ համբարձաւ յերկինս եւ նստաւ ընդ աջմէ մեծութեան քո 'ի բարձունս, եւ եկեցս հատուցանել իւրաքանչիւր ըստ գործս իւր:

Եւ եթող մեզ յիշատակ փրկագործ չարչարանաց իւրոց՝ զորս մատուցաք ըստ իւրում պատուիրանի. զի հանդերձեալ նորա եղանել կամաւորութեամբ յահազինն եւ 'ի կենդանարարն Մահ՝ 'ի գիշերին յորում ետ զանձն վասն կենաց աշխարհի՝ առեալ հաց 'ի սուրբ եւ յանապական ձեռս իւր՝ մատոյց քեզ Աստուած Հայր, գոհացաւ, օրհնեաց, սրբեաց, երեկ,

ՈՒԿ. — Ընդ այսպիսի երանելի զօրութիւնադ եւ մեք մարդասէր Տէր՝ գոյնմք եւ ասեմք, սուրբ ես եւ ամենասուրբ՝ Դու եւ միածին քո Որդի եւ Հոգի քո սուրբ եւ սքանչելի փառք քո, զի այնպէս սրբեցեր զաշխարհ՝ մինչեւ զՈրդիդ քո միածին

ետուր, զի ամենայն որ հաւատաց 'ի նա՝ մի՛ կորիցէ, այլ ընկալցի զկեսնս յաւիտենականս. որոյ եկեալ կատարեաց զանտեսութիւնն, եւ 'ի զիշերին յորում մատնէր՝ զանձն ետ 'ի կեանս աշխարհի, առեալ հաց 'ի սուրբ յանարատ եւ յանապական ձեռս իւր՝ գոհացաւ եւ օրհնեաց, որքեաց, երնկ,

Քահանայն 'ի ճայն. — Ետ սրբոց աշակերտաց իւրոց եւ առաքելոց ասելով. Առէք, կերայք, այս է մարմին իմ, որ վասն ձեր բաշխի 'ի քաւութիւն մեղաց: (Ոսկ. 'ի ծածուկ մինչեւ «Առէք»):

«Քահանայն 'ի ծածուկ.

ԲԱՐՍ. — Նոյնպէս եւ զբաժակն յետ ընթրեացն՝ ասելով. Այսինքն ելից, գոհացաւ, օրհնեաց սրբեաց:

ՈՍԿ. — Նոյնպէս եւ զբաժակն յետ ընթրեացն՝ ասելով.

«Քահանայն 'ի ճայն. — (Ետ սրբոց աշակերտաց իւրոց եւ առաքելոց ասելով.) Արքէք ի սմանէ ամենեքին, այս արին է իմ նորոյ ուխտի, որ վասն ձեր եւ բազմաց հեղանի 'ի քաւութիւն մեղաց: (Փակադեալին չունի Ոսկ.):

«Քահանայն խորհրդաբար.

ԲԱՐՍ. — Զայս արարէք առ իմոյ յիշատակի. քանիսս անդամ թէ ուտիցէք զչացս զայս եւ զբաժակս ըմպիցէք զմահ իմ պատմեցէք եւ զյարութիւն իմ հոչակեցէք: Եւ արդ մեք Տէր յիշելով զիրկագործ չարչարանսն՝ զկենդանատու զիսաչն, զերեցօրեայ զթաղումն, 'ի մեռելոց զյարութիւնն, զհամբարձումն 'ի յերկինս, զընդ աշմէ քո՝ Աստուած եւ Հայր զնստելն, զփառաւորեալ եւ զահազին զկրկին գալուստն նորա:

ՈՍԿ. — Եւ արդ մեք յիշելով զփրկագործ հրամանատրութիւնս զայս եւ զամենայն որ վասն մեր կրնաց, զխաճն՝ զդերեցմանն՝ զերեցօրեայ զյարութիւնն՝ 'ի յերկինս զհամբարձումն՝ զնստելն որ ընդ աջմէ, զերկրորդ զփառաւոր զմիւսանգամ գալուստն:

(Բարս. եւ Ոսկ.) — «Քահանայն 'ի ճայն. — Զքոյս 'ի քոյց քեզ մատուցանսմք ըստ ամենայնի եւ վասն ամենեցուն: Քահանայն խորհրդաբար.

ԲԱՐՍ. — Վասն այսորիկ եւ մեք ամենասուրբ Տէր՝ մեղաւոր եւ անարժան ծառայքս քո արժանացեալ սպասաւորել սըրբոյ Սեղանոյ քո՝ ոչ ըստ արդարութեան մերում զի ոչ արարաք ինչ բարի 'ի վերայ երկրի, այլ ըստ ողորմութեան քո եւ զթութեան՝ զոր ծաւալեսի մեզ առատապէս, համարձակեալ մերձենամք

ի սեղան քու սուրբ եւ մատուցանեմք զօրինակո մարմնոյ եւ արեան Քրիստոսի քո. զքեզ աղաչեմք եւ 'ի քէն խնդրեմք Սուրբդ սրբոց՝ հաճութեամք բարերարութեանդ քո դալ Հոգւոյդ քու սրբոյ 'ի մեղ եւ յառաջի եղեալ յընծայս յայս եւ օրհնել զաս եւ առնել.

ՈՍԿ. — Եւ եւս մատուցանեմք քեզ դրանականս զայս եւ զանարիւն պատարագս, եւ խնդրեմք եւ աղաչեմք եւ աղերսեմք, առաքեա զՀոգիդ քու սուրբ 'ի մեղ՝ եւ յառաջի եղեալ յընծայս յայս

(Բիրս. եւ Ոսկ). — «Եւ աղօրս առնեն Քահանայն եւ Սարկանազն ասելով.— Աստուած քաւեա զիս զմեզաւորս եւայլն»

«Եւ կանգնեալ Քահանայն խաչակինքնցի երիցս զուրբ ընծայսն ասելով.

ԲԱՐՄ. — Զհայս զայս ճշմարտապէս պատուական մարմին Տեառն Աստուծոյ եւ Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի:

«Սարկ. — Ամէն:

«Քահ. — Եւ զոր 'ի բաժակիս՝ արիւն պատուական Տեառն Աստուծոյ եւ Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի. զոր ենեղ վասն կենաց աշխարհի:

«Սարկ. — «Երիցս. — Ամէն:

ՈՍԿ. — Եւ արա ճշմարտապէս զհայս զայս՝ մարմին պատուական Քրիստոսի քո.

«Սարկ. — Ամէն:

«Քահ. — Եւ զոր 'ի բաժակիս Է՝ արիւն պատուական Քրիստոսի քո.

«Սարկ. — Ամէն:

«Քահ. — Փոխարկելով Հոգւովդ քով սրբով.

«Սարկ. — «Երիցս. — Ամէն:

«Քահանայն խորիրդաբար.

ԲԱՐՄ. — Զմեղ եւ զամենեսին 'ի միոյ Հացէ եւ 'ի Բաժակէ հաղորդեալքս միացո ընդ միմեանս 'ի մի ժառանգութիւն Հոգւոյդ քու սրբոյ. մի 'ի զատաստան եւ մի 'ի զատապարտութիւն արասցես մեղ զընդունակութիւն սուրբ Մարմնոյ եւ Սրեան Քրիստոսի քո, այլ զի գայցուք ողորմութիւն եւ շընորհս ընդ ամենայն սուրբս 'ի յաւիտենից քեզ հաճոյացեալս, ընդ նախահարս, հարս, նահապետս, ընդ մարզարէս, ընդ առաքեալս, վարդապետա, աւետարանօղս, ընդ նահատակս, ընդ

խոստովաճնօղս, ընդ ուսուցիչս եւ ընդ ամենայն հոգիս հաւատով
կատարեալու:

ՈՍԿ. — Որպէս զի եղիցի մերձեցելոցն 'ի զգաստութիւն
հոգւոց, 'ի քաւութիւն մեղաց, յընդունելութիւն Հոգւոյ քո
սրբոյ, 'ի լրումն արքայութեանդ երկնից, յապտւինութիւն առ
քեզ, մի՛ ի դատաստան եւ մի՛ 'ի դատապարտութիւն: Եւ եւս
մատուցանեմք քեզ զբանական պատարագս զայս՝ վասն հաւա-
տով 'ի քեզ հանգուցելոց նախահարց, հարց, նահապետաց, մար-
դարէից, առաքելոց, վարդապետաց, աւետարանողաց, մարտիրո-
սաց, խոստովաճնողաց, ճգնաւորաց եւ ամենայն հոգւոց հաւա-
տով կատարելոց:

«Քան. 'ի ճայն.

(Բրս. եւ Ոսկ.). — Եւ եւս առաւել ամենաստուրը, անարատ,
ամենօրհնեալ, փառաւորեալ Տիկուհոյն մերոյ Աստուածածնի
եւ միշտ կուսին Մարիամու:

ՈՍԿ. — «Սարկանազն լիշտակ արասցէ վերստին նեցե-
ցելոցն:


(Շարունակելի)

Ս. Վ. Ն.

ՊՈՒԿՈՅԻ ԵՐԻՑՈՒ


ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ



ԹԱՐԴՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ



(Շարունակութիւն) (*)

Բայց թոյլ տուէք որ ըսեմ, ուրիշ մահուան անկողին մըն
ալ կայ, որուն առջեւ չեմ կրնար կարծել որ Աստուած զմայրն
անգօր թողած ըլլայ, Ենթաղրեցէք որ փոխանակ մէկ օրուան,
փոխանակ երկու տարուան, քրիստոնեայ մայրն իւր որդւոյն
յաւիտենական մահը նկատէ. առէք ամենասուրբ եւ գերազանց
աստուածասէք մայր մը, որ տեսնէ իւր որդին Աստուծմէ յաւ-
իտեանս հեռանալու եւ Սնոր յաւիտենական ատելութեան ա-
ռարկայ ըլլալու կէտին մէջ, եւ մտածեցէք թէ արդեօք կարելի
է որ՝ այնպիսի զարհուրելի բաժանման վայրկենին, չունենայ
մայրն իւր ձեռքը՝ զորդին նոյն վտանգէն ազատելու ամենեւին
միջոց մը. Դեռ ասոր վրայօք ես սուրբ զրոց չեմ դիմեր. զա-
տողութեանս, բնական բանաւորութեանս, սրտիս, այս սրտիս
մանաւանդ կը հարցընեմ, որն որ ի հարկէ Աստուածայինէն լա-
ւագոյն չի կրնար ըլլալ, եւ կը լսեմ սա պատասխանը թէ՝ «չ,
կարելի բան չէ. Այսպիսի դժբախտութեան մ'առջեւ, Աստուած
չէք կրնար ուզել որ մայրն անգօր մնայ. Հարկ էք որ պահէք
հոգւոյն լաւագոյն եւ աստուածավայել բնակութեան մէջ, մայ-
րութեան ամենավսեմ խորութեան մէջ այնպիսի եռանդ մը,

(*) Տե՛ս Պատկեր Ե. Տոբէ, թէ-2:

ճիչ մը, արտօսր մը, հեծեծանք մը, զոր գուցէ ամէն մայր կարող չըլլայ գանել, ինչպէս նաև կարող չեղան ուրիշ մայրեր գանել այն ճիչն որն որ ֆլորանսի առիւծին գութը շարժեց. այսու ամենայնին հոն զրուած է, եւ երբ մայրական հոգին կ'ելլէ այն հառաջանքը, ինչպէս որ միշտ պիտ'որ ելլէ աստուածային սիրոյն եւ որդիական սիրոյն կրկնն բաբախմանէ, պիտի փրկէ անվրէպ իւր որդւոյն հոգին. Ահաւասիկ իմ կարծիք:

Այո՛, մայր մը՝ իւր մեղաւոր որդին գարձնելու համար ամէն տեսակ խրատ, ազգարարութիւն, յանդիմանութիւն ի զուր գործածելէն վերջը, երբ կը կարծէ թէ ալ ի զործ զնելու միջոց չմաց, ունի գեռ ուրիշ զէնք մը, որ քան զամենայն աղջու եւ զօրաւոր է, այն է իւր արտասուքը: Թո՞ղ աղօթէ, թո՞ղ լայ, թո՞ղ վնտոէ՝ մայրական ու քրիստոնէական հոգիները իրարու հետ միացընող գաղտնի խորշերուն մէջ այն արտօսրը զոր Աստուած մամնաւոր այս նպատակի համար ստեղծած է եւ անով ահաւասիկ զորդին կը փրկէ: Եւ ամէն օր կը տեսնենք թէ երիտասարդներ առնենայն ինչ ի չարն գործածելէն եւ իրենց կեսնքը նշաւակութեանց եւ գայթակղութեանց մէջ անցընելէն վերջը՝ վերստին յառաքինութիւն կը դառնան, ինչո՞ւ, որովհետեւ իրենց մայրերը լացին: (1)

(1) Մարց նկատմամբ. ըսածս իմանալու է նաև. Համեմատարար առ մուսիներու, դասերց եւ քերց համար ալ զոս գեղեցիկ օրինակ մը կուշեմաւաշ բերել որպէս զի այն ամէն հոգիները որ արժանի են մանելու աղօթից պատուաւոր խաչակութեան մէջ, թո՞ղ գան վերջապէս մանենան Ո՞վչէ լսած արդեք աս երկու եղբարց սիրուն անունները, որոնք աւաշ, շատ շուտ անհետուցան աշխարհքէս. Մորիս և Եւգինէ Կերէնեան. Մորիս Բարիդի զուարժութիւններէն եւ զրոսանքներէն շրւարած՝ ժամանակ մը մոռցաւ զԱստուած և զշաւատս մանկութեան. ի՞նչ կ'ընէ նոյն ժամանակ իւր գեռահասակ քյորը. կը դողայ իւր եղբօրը համար, կ'ողբայ, կ'աղօթէ և մասոր մահուրնէ ետքն ալ այսպէս կը զրէ. «Մորիս, արքույսութեան մէջ կը կարծեմ զբեկ ո՞չ այս վատահութիւնս քու. կրօնական զդացմունքներդ ինձի կուտան, և աստուածային ամենագութ սիրու ինձի կ'աղդէ: Աստուած որ անչափ բարի, անչափ ողորմած, անչափ սիրող, անչափ հայրաբնամէ, միթէ չի՞ գթար որդւոյ մը վրայ որ իրեն կը դառնայ: Անշուցած թշուառ երեք տարիներն զիս կը վշտացընեն, կը բաղձայի զանոնք իմարցունքներովս որբել ու մաքրել Գու վրադ զրած էի բոլոր յոյսու, կըսէ իրեն մայր իւր որդւոյն վրայ. աւելի մնյոր էի քան թէ քյոր: Կը յեշէ՞ն արդեք երբ ինքինքը Մոնիքայի կը նմանցընէի ողբալվիւր Օգոստինուաը. երբ կը խօսակցէնք մէկտեղ քու հոգւոյդ վրայ, այն սիրելի բայց աղոնեղած հոգւոյն վրայ, իմ քաշած վշտերուս վրայօք: Ո՞չ ինչպէս ուղեցի

Այս միմիթարիչ խորհրդածութեանց որչափ համաձայն կը գտնենք սուրբ Գիրքն ալ, ձեր սպալից օրերուն մէջ կարդացէք Ազարի պատմութիւնը, Արքահամբ վրանմներէն վորնտուելով, անապատին խորը կը զիմէ՝ տանելով զիւր տղան ծոցին մէջ, վերէն կիվիչ արեւը շիատկ զլխուն կը զարնէ, վարէն տաքցած աւազը ոտքերը կ'այրէ. մէկալ զիէն ալ տղան ծարաւ է կը տոչորի, կը հեծէ եւ պիտի մեռնի իրեն աշքին առջեւ։ Վայրկեան մը կանկ կ'ամոնու եւ անպատմելի անձկութեամբ մը չորս զին նայելով օգնութիւն կը վիճութէ. հորիզոնը կրակ է զարձեր, չկայ կաթիլ մը ջուր զոր իւր կենօքը գտնելու պատրաստ է։ Ուստի՝ յուսահատ, տեսնելով որ մահը պիտի համանի, կը ձգէ մանկիկը արմաւենուոյ մը տակ, եւ կ'ելլայ խոյս կուտայ անկից հեծելով. գէթ չտեսնեմ, կ'ըսէ, որդւոյս մեռնիլը Բայց նոյն ժամանակ՝ (հեռու չէր. թէ եւ չէր ուզեր անոր մեռնիլը տեսնել, բայց միշտ կը ցանկայր զանիկայ տեսնել) նոյն ժամանակ՝ ըսի, որ սա թըշուառ մայրը կը լսէ իւր տղուն ձայնը որ երթալով կը մարի, ցաւէն այլայլած, ծունկ կը չոքի, եւ կ'արձրէ մինչեւ Աստուծոյ սիրու այնպիսի հառաջանք մը . . . որ նոյն ոտքերուն տակէն աղքիւր մը կը բխէ. ասով Աստուած կ'ուզէ մեզի ցուցընել թէ չի կրնար ամեննելին զիմանալ ցաւազին մօր մը ողբերուն երբ իւր որդւոյն կեանքը կը լինզրէ. ուստի ո՞րքան աւելի եւս պիտո՞ր չփութայ լսելու մօր մը արտասուաց երբ կը հեղու մոլորած եւ անհառակ որդւոյ վրայ, որ մահուան վտանգին մէջ կը գտնուի, մահ մի միայն անդարմանելի, վասն զի է անվախճան.

Բայց այս միսիթարական նիւթիս վրայօք նոր Կտակարանին մէջ մանաւանդ ամենամեծ զորով եւ անհուն քաղցրութիւն մը կը գտնանք. Ուշադրութիւն ըրած էք բնաւ որ հօր եւ մօր մը աղաչանաց Յիսուսի Քրիստոսի ամենասիրուն սիրու անզգայ եղած չէ ամեննելին. Երբ հարիւրապեսն կուզայ աղաչելու, «Տէր, մանուկ իմ անկեալ կայ ի տան անդամալոյծ՝ չարաչար», ինչ կը պատասխանէ այս բարի Տէրը. «Երթ՝ եւ որպէս հաւատացերդ եղիցի քեզ»։

Աստուծմէ քու փրկութիւնդ, աղաչեցի, պաղատանօք ինդրեցի։ Սուրբ քահանայ մը ըստու ինձի՝ «քու եղբայրդ պիտի վերադառնոյ»։ Ո՞հ, այս՛ վերադար, բայց ափսո՞ս, քիչ մը վերջը ձգեցիր զիս երկինքի համար. այս, երկինքի համար։

Յայրու եւ ամուսինը խռովեալ կուզան կը նետուին առ
հաս Յիսուսի (աղջիկնին երկոտասանամեայ հասակն մէջ կոր-
սընցուցեր են, այնպիսի տարիքի մը մէջ յորում մանկութիւնը
տեղի տալով պատանեկութեան՝ յիրաւի շատ քաղցր եւ սիրուն
կ'ընծայէ օրիսրդ մը). Տէրն մեր՝ ճմած սրտիւ, ամէն բան թող-
լով անոնց ետեւէն կ'երթայ, տներնին կը մտնայ, եւ տղան ձեռ-
քէն բռնելով, ողջ առողջ մօրը կը յանձնէ:

Իրաւ է որ քիչ մ'աւելի կը սպասեցընէ Քանանացի կինը,
անտարբերութիւն մը կեղծելով, բայց անոր սրտէն զարմանալի
հաւատոյ հառաչանք մը արձակել տալու համար. եւ երբ այն
հառաչանքը կ'ելլէ . . . «ով կին զու՝ մեծ են հաւատք քո,
եղիցի քեզ որպէս եւ կամիս, կ'ըսէ Յիսուս, եւ նոյն վայրկենին
գուստը կը բժշկուի:

Ո՞վ չէ կարդացեր Նայիմի քաղքին այրի կնոջ սրտաշարժ
պատմութիւնը, աս չերթար գտնելու զՏէրն մեր, մանսաւանդ
թէ չի տեսներ իսկ զանիկայ, իւր ցաւոցը մէջ ընկղմած, ար-
ցունք թափելէն կուրցած, եւ իւր միածին որդւոյն զագաղին
ետեւէն կ'երթայ. բայց Յիսուս կը տեսնայ զանիկայ հեռուէն,
սիրտը տակնուվրայ կ'ըլլայ, կը մօտենայ, կը կեցընէ զագաղը,
մի՛ լար՝ ով մայր, կ'ըսէ, եւ մեռեալ պատանին ողջ առողջ մօրը
ձեռքը կուտայ:

Ի՞նչ զիտմամբ արդեօք Տէրն մեր նոյնօրինակ հրաշքներ
յաճախ անգամ կը գործէր. պատրաստելու համար մայրերը որ-
պէս զի ճանչնան այն գերազանց զօրութիւնը զոր իրենց չնոր-
հած է. սորվեցընելու համար անոնց՝ որպէս զի իրենց սրտին
մէջ գտնան այն հառաչանքը որուն չի կրնար ինքը զիմանալ. հա-
մողելու համար զիրենք որպէս զի բնաւ չվհատին որչափ ալ մեծ
ըլլայ իրենց որդւոցը երիտասարդութեան փոթորիկները, սոր-
վեցընելու համար անոնց, որպէս զի իրենց անդադար արցունք-
ներովը զաւկըներնուն ետեւէն իյնան եւ անդադար աղօթելով,
վիշտ կրելով եւ իրենց համար մինչեւ նաեւ զոհուելով զիրենք
առ Աստուած զարձընեն:

(Նարայարելի)

ԱՐ ԶԵՐՆ

ԲԱՐԱԳԻՐՔ

ԼԱՏԻՆԵՐԻՆ-ՀԱՅԵՐԻՆ

Ի ՊԵՏԱ ԴՊՐՈՑԱՑ

ԱՇԽԱՏԱՄԻՐԵԱՅ
Տ. ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ՄԻՍՔԵԱՆ

ՈՒՍՈՒՅԻՉ ՀԱՅԵՐԻՆ ԼԵԶՈՒԻ ՅՈՒՐԲԱՆԵԱՆ ԴՊՐՈՑԻ
ԵՒ Ի ՀՅՈՎՄԵԱԿԱՆ ԿԴԵՐԱՆՈՅԻ

Ի ՀՅՈՎՄ

Ի ԲԱԶՄԱԼԵԶՈՒԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ

Ա. ԺՈՂՈՎՈՅ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՒԱՏՈՅ

1893 — ԲՅԻԲ

ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի :

Բաժանորդագրութեան տարեկան զինն է
Կ. Պօլսոյ համար 40 դահեկան
Գանձուաց եւ օսար Երկիրներու համար
բղբառարի ծախրն ի միասին հաշուելով 50 « «

ԽՐԱԲԱՆՑԽՐ թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի ներա , եկչիլ փողոց
թիւ 1 , ուր պէտք է դիմել բաժանորդագրաւթեան եւ բերքին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1